

Խաղաղութեան խաչովի ընդունեցաւ: — Իրեն  
ապաւ իմզողերն իր կեամբը մահուան վասնգի  
մէջ զներով պատրասնեց ու պահեց: 1837ին  
ընտրուեցաւ ժողովրդական եւ աւագերեց:  
Քեռու 1856 ապահ 12ին:

10. Էլեմբիկու Զեգիեան, զերմառանդութեամբն երեւելի եկեղեցականն, արդէն իր նախորդին տանը գործեց, իրբեւ աւագերիցութեան պաշտաման վարչութեան 1856ին միաձայն քուեղավոր ժողովդապատ ընտրուեցաւ: Քիչ մը ետքը՝ դրանսիլուանիոյ եպիսկոպոսը զինք աւագերեց ու պատուց կաննիկոս անուանեց: Միաւու 1865 սեպտ. 10ին, ինը տարի ժողովրդապատին ընելին ետեւ:

11. Աստան Մարգարիտիկան, Կերլայի հո-  
գաբարձուն Նշանաբեթմալուց ժողովրդապետ  
ընտրուեցաւ 1866 յունուու 19ին, ու նցին  
տարւոյն աւգոստ, 6ին աւագերեցէ: Իր ժաման-  
ակը եկեղեցւց արկը կարգաւորուեցաւ եւ  
մեծ ժամին Ա. Խաչի խորանը շինուեցաւ: Մե-  
ռուաւ 1878 ապրիլ 6ին իբրև պատուց կա-  
նանիկոս:

12. Պահպան Աւետիքեան, Եղիսաբեթու-  
պոլսց արժանեօք կը ժողովրդապետը ծնաւ  
1847 Եղիսաբեթուպոլիս։ — Աւաման ասպա-  
րիդին մէջ ցուցուցած փոթթաշնութիւնն ու-  
յաջողակութիւնը՝ կը յայտնեն իր դպրոցական  
փայականները։ Կանակալից են Միքայէլ Քո-  
հարաշի, Դրանանիլուանիոյ եպիսկոպոսին գրածը  
Աւետիքին վրայք։ «Աւետիքեան, Կըսէ, Հո-  
վուական պաշտօնին մէջ, շատ նղձմանքառար  
եւ իոհէմ ծզգութիւն, մատենագրական գոր-  
ծունեւթիւն եւ անրիծ վարք կը ցուցնէ։»  
Երեսուն տարիկան հասակին մէջ Եղիսաբե-  
թուպոլսց ժողովրդապետը ընտրուեցաւ։ Աս  
պաշտօնը ձեռք առնելէն քիչ մը ետքը եկեղե-  
ցական վիճակին քարտուղարն եղաւ։ — Գրեց  
Եղիսաբեթուպոլսց մենապատմինը, «Քիչ  
ասկարանք Ա. Երկրին, Հայոց պատմութիւն մը,  
եւ հայոց մատենագրութիւնը։ Հայերէն թիւ  
պատարագը՝ Թարգմանեց հոգնք արերէնի։ Աւ-  
ման ասպարէկին մէջ գրդեց գրեթէ երեսուն  
տարի։ — Իրեն գործուենութիւնն արդինք-  
ներն են, որ քաղաքին մէջ երեւան ելաւ  
արուեստից դպրոցը։ Քիչ շաշխատեցաւ, որ  
աղջկանց դպրատունը՝ մարապետաց վարչու-  
թեանը յանձնուի։ Տարրական դպրոցաց ուսու-  
թիւներուն վճարեթն բարձրանալուն, եւ մանկա-  
վարժոցին քաղաքին մէջ երեւան ելլելուն  
գլխաւոր շարժադիմն ինքն եղաւ։ Յսակեց

ու կարգի բերաւ գամելէրեան Տիմարկութեան դրամագլուխը: Աւստի զարմանց չէ, եթէ իր բազմապատիկ ու յաջողակ գործունեութեանցը՝ իրեւ վարձք, դրանիւլուանից եպիսկոպոսէն 1893ին աւագ երեց անոնքուցցաւ ու 1896ին, Նորին վեհափութենէն ընդունեցաւ ֆրանկ Յունիսի կարգին շքանշանը: Ենկանելով իր սրբիչ գործերը, գրեթէ Տիմովին Նորոգեց արքացուի շնչը ու Տիմեկաղցին: — Ընանկ սրբուն բնաւորութիւն ունի, որ իրմէն Խորհուրդ կը խնդրեն նոյն սիկ Հրաշառակարգներն ու օտարները: — Հաստատուն ու անզողդող Նկարագիր, ցըսահյեաց միտք, սուր յիշողութիւն, յարատեւութիւն ու անիսոնց աշխատութիւն իր յատկութիւններն են:

(卷之三)

ՅՈՎՀ. ԱՆԵՑԻ



ԱՐԵՎԻ ՄԵԼԻՔՆԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՅԻ

Ալլեւայլ ժամանակներ լի հաստան աս-  
պնջական եղած է Հայոց: Անի քաղաքին խա-  
րէութեամբ Յունացմէ առնուելին եւ բագրա-  
տունեաց անկումէն եսքը՝ Հայերը ինդրած են  
Թէուդորս զբսէն գալ բնակիլ ի Լի հաստան,  
եւ նա լսած ըլլարվ Յունաց եւ Պարսից գէմ  
Հայոց ցցց տուած քաջութիւնները՝ ընդունած  
է անոնց ինչդիքը պայմանաւ որ գան իրեն զե-  
նակից ըլլան պատերազմն մէջ, զօր այն ատեն  
կը մէկը շօնակայ ազգաց գէմ: Ասի կը հաս-  
տառ թէուդորսի հետեւել Հրովարտակը  
“Հրաման թէուդորս զբսին առ Հայու, որ մեր  
երկիրը կ'ունին գալ: Գան ինձ օգնութեան եւ  
ես տառ անոնց ազատութիւն երեք տարւան  
շնութիւն: Եւ երբ իմ երկիրս մէջ ըլլան, ամէն որ  
կարող է բնակիլ ուր որ ուզէ: յամին 1062:,  
Ստաֆիանոս վարդապէտ Ռոշչան Լի հաստանի  
առաջին Հայ գաղութիւն համար կը պատմէ թէ  
բնակած է ի Գիով յասաշ բերելով անոր  
քարաշէն ենեղեցին Հայոցմէ մասած:

Երբ Խըզզլ Արալան Պարսից Թագւարը  
Անւոյ շըջակաները կ'ասպատակէր, առաջնին  
առելի բազմաթիւ գաղութ մ'եւս եկած է ի  
Լէհաստան 1161ին։ Եւ այս յայտնի է Լէհ-  
պոլսաց, Կամենիցի, Լուցկայի եւ Լիմուանիայի  
եկեղեցիներն են, զորս շննել տուած և 22  
տարուան մէջ։

Աւրիշ Հայ գաղութ մըն ալ Խորիմէն  
փախչելով եկած է ի Եւհաստան 1475ին, երբ

Օսմանեանք գէլիչն առին ձեւովայր օց ձեռքին։  
Էւոպոլիս եւ Կամենից գտնուած էին վաւերա-  
կան թղթերը, գրուած հայ տառերով եւ թա-  
թար լիցուաւ զոր կը խօսէին խրիմ բնակիչ-  
ները, կը հաստատեն այս պատմական դէպքերը։

Ընդհիւ այս գաղտնթերու Եկատոստան  
40.000 հայ կը թուէր, անսնկ որ գրեթէ ամէն  
քաղաքներու եւ գիւղերու մէջ հայ անունը կը  
չնշուէր: Ըստաբանակ գաշտավայր մը, ուր  
Հայեր առաջին անգամ բնակիցն ա՝ գաշտա-  
վայր Հայոց, կը հոգուէր եւ Պրօսոփ Եկիղեցւոյն  
Կողմանակի երկար ձամբան (Օրմանացքի Ալիցա)։  
Հայոց փորոց կ'ըսուր մինչեւ Հիմայ ժամանա-  
կաւ: Հնո՞ւ բնակող հայ լնտանեած բազմութեան  
համար, ուր այժմ հայ անհասա մ'եւս չի  
դառնուիր: Խնչպէս Հ. Պուկաս Խնճիճանն Եւ-  
նեակայ Մինիթարեան 1820ին նշոյ փորոցը ամիս  
մը բնակելով՝ իւր Հայուսութիւն Հայոս-  
տանեաց, ին մէջ կը լիշտասակի:

Վերցիշեալ գաղութնենքը ծովու եւ ցամքի ճամբով հետազնետէ եկան բնակեցան ի Եհաստան, ուր քաղաքներ, գիւղեր չինեցին, եւ երբեմ ալ քաղաքներէն գուրս բնակելով՝ անոնց արուարձան մ'աւելցոցին; Եւ քիչ ժամանակի մէջ իրենց երկպարութեամբ եւ վաճառականութեամբը այնքան հարստացան, մինչեւ անդ ամ կոցան հսկայ գործոց մէջ մանել: Առան զի Ալասիսլաւու Դի Հայ թագաւորը բեռնադուովիչ Հայ վաճառականէն երբ 100,000 դաշնեկան իօփառութիւն ուզեց ընել, վաճառականներ իօփոյն հարցու թէ՛ ի՞նչ տեսակ ստակ կ'ուուի, սակի, արձաթ, թէ պարնձ. Թագաւորը կինքը փորձելու համար պատասխանեց թէ՛ երեքն ալ կ'ուզեմ. — վաճառականն նյոյնութեամբ կը զոկէ անմիջապէս ուզած գումարը: Իսա ասէի Եհաստանոյք իրենց ազգասէր զգացմանի եւ առաս արօքը քիչ տաենուան մէջ ունեցան Եկեղեցի, Եպիսկոպոսարան, դպրոց, Հիւանդանոց, Հիւրանոց, վանք եւ կուսասան: Անոնց բնակավայրերն, ինչպէս կը տեսնուի նոյն պ'ննետկոյ Միմիթարեան Հ. Մինաս Բժիշկեանի «Ճանապարհորդութիւն ի Եհաստան» ին մէջ, եղան գլխաւորաբար Լեպողիս, Ստանիչլաւ, Լիսաց, Տերեժան, Գիսմինից, Անէադին, Հոռուէնից, Զամուցա, Զամուցա, Գումանցա, Կամենից, Մանէլլիվ, Խաշքավ, եւ Պալթա, որոնց ի բաց առեալ Զուանչան եւ Պալթան՝ գրեթէ մէկն ալ վիճակից

եղած են լէսպոլսց, որուն նկարագիրը միայն  
ընթելով պիտի շատանանք, յանձնաբարելով  
ընթերցողին նշյալ փառ ի շատէ տմէնոն փայ  
տարածել ոս տարբերութեամբ միայն որ վեր-  
ջնին եօթը քաղաքները լէհաստանի երկրպա-  
րաժանան ատեն թուուից մասը եղան:

ଲେପୁଗିଲୋହୀ ନାଲ୍ମର୍ଜିତ୍ ମାର୍ଗମର୍ଗମର୍ଗ, ଏହି  
ଲୁହର୍ବ ଅଳ୍ପକିଳିମ ଅନ୍ଧ ଆମ ଫାଲପାଇଁର ଫରୁର  
ମନୁକୁବ୍ସାଥ, ବ୍ରହ୍ମେ କ୍ଷେତ୍ରକୁ ଶନ୍ତିଶିଖିବୁ, ଉ. ନାସ,  
୩. ଲାନାନୀ, ବ୍ର. ଉ. ବାହିପା ଶନ୍ତରାମାଯ, ପ୍ରମାଣ ଶିମ୍ବିନ୍  
ଅକ୍ରମକିଳ୍ପର୍ବ ମ୍ରାଜିନ କ୍ଷେତ୍ରମାଟିରୁ ଘର୍ମଦେଶ  
ଦମାନାକାଙ୍ଗ ଫାଲପରିମ ମୃଦୁଲାପରି ଶବ୍ଦେ କ୍ରମ-  
ପରାକ୍ରମିନ ମନ ଓରମନଶ୍ରେଷ୍ଠ ଉତ୍ସବମନ୍ଦିର  
ନିର୍ବଜନ ଫଳିମ୍ବିଲେ ଦ୍ୱାଦ୍ଶମାତର ଉ. ବାସନ୍ତଦିନ-  
ଦିନ, ଅନୁଷ୍ଠାନିକ, ଏହି ଅନ୍ତର କ୍ଷେତ୍ରମାଧ୍ୟରେ ଦ୍ୱାଦ୍ଶମି  
ନାୟକ ବ୍ର. କାନନିକାବ୍ସାଦ ଦ୍ୱାରା ଉତ୍ସବମନ୍ଦିରମାଟିରୁ,  
ପ୍ରମାଣ ଅନୁଷ୍ଠାନ ବ୍ର. ହରିବିନ୍ ପରିମାତ୍ରକରାନ୍ତିରିମ୍ବ, ଅନ୍ତର  
ଅନୁଷ୍ଠାନ ପ୍ରମାଣ ବ୍ର. ଲାବନୀ ଉତ୍ସବମନ୍ଦିରମାଟିରୁ  
ମେଦାମେଦ ଅପରାଧିକୁନ୍ତରିମ୍ବ ବ୍ରରକ୍ଷମ ଅନୁଷ୍ଠାନ କ୍ଷେତ୍ର-  
ମନୁନ ବ୍ର. ହରିବିନ୍ କ୍ଷେତ୍ରକୁବ୍ସାଥ ଫର୍ମାଇ ପ୍ରମାଣପରାପରା  
କ୍ଷେତ୍ରକରାନ୍ତିରିମ୍ବ, ଉଚ୍ଚ ଫଳିମ୍ବିଲେ କ୍ଷେତ୍ରକାନ୍ତିରିମ୍ବ  
ଅନୁଷ୍ଠାନ କ୍ଷେତ୍ରକରାନ୍ତିରିମ୍ବ, ଏହି କ୍ଷେତ୍ରମାଟିରୁ

Արքեպիսկոպոսարանը շինուած է քաղաքին Սրբեւելեան կողմէն. Աւելի շատ սենենակներ, ու այս եւ մատենագարան եւ մեծ սրահ մը վայելլապէս կհաւաքրի աւել և ազդային արքեպիսկոպոսաց կնետանագիրներով՝ զարդարեալ: Բային մէջ Նեկեղեցւ բարձրութեամբ քարեւ սին մը կանգնուած է եւ վրան Ա. Քիւտափորի կճեայ արձանը դրուած՝ որ մանուկ Յիհուս սուսն վայ կը բառնայ: Այս սինին խարսխին վայ յետագայ արձանագիրը կը հարդանեց լատիներէն, զօր թարգմանաբար հառ ոնել կը փութանք սի վառս Սրբոց Երրորդութեան այս եկեղեցին եւ վանքը նորոգեց Պատուելի Պարոն Խաչիկ Աւկառսոսօնիչ, կառագիր եւ մեծաւոր Հայուսանցի 1716ին Ա. Խառնին օրուու ձին ատենը այս սենե կարլուսացիքը մը որ վիլուելով՝ քարերը շինուածանին Շի երան հն ունեածանած, ունի

1. Ово је појављено у Србији као један од најстаријих објеката архитектонске науке у Европи. Једноставност објекта је у томе да је саграђен у једној равници, која је била у то време једна од највећих географских карактеристика ове земље. Године 1850. године, када је објекат отворен за посетитеље, било је веома интересантно да се види како је ово место, које је било у тада веома изолованом делу земље, постало место где су се срећали представници свих народности који су живели у овој области. Унутар објекта, који је био изграђен у високим каменим стенаима, било је веома много простора за смештај гостајућих. Унутар објекта, који је био изграђен у високим каменим стенаима, било је веома много простора за смештај гостајућих. Унутар објекта, који је био изграђен у високим каменим стенаима, било је веома много простора за смештај гостајућих.

1 Օ Աշուելով մզ հասարակօրէն Ա.Ի հաջում

**NEUTRINO**

• Կալեցիոն 1214ին անկախ թագավորութիւն եր,  
1340ին Լէհաստանի հետ միացաւ։ Խաչ 1772ին պա-  
տճենյա առաջին բաժանման առաջ Աւորքից մօսն եղաւ։

անկիւնաբարին վրայ հետեւեալ երկաթագիր վերսուութիւնը դեռ յայսնի կ'երեւայ ՚ի թագաւորութեան գաղըմիր գոռովի շնեցին հայ աղքարքն զաղըիր մի թէ 2ժԴ. (1264):

Նեհանցայք այս վարքին մեկ կողմն ալ շնեցին տպարան մը, ուր առաջն անգամ տպուեցաւ հայերէն սաղմոն, որուն յիշատակարանը ունի այսպէս «Ամենակարող զօրութեամբն Աստուծց կազմցաւ նոր ապագիրս երկիրն Իւթիաց քաղաքս Ավշ կոչեցեալ, ընդ հովանեաւ ննջման Սուրբ Աստուծածնին, ձեռամբ յոդնամեղ Քարամատենց Յովշաննէս երիցուս, զօր հոգս արկեալ մեծաւ աշխատութեամբ եւ բազում ծախիք տարի մի բոլոր արուեստաւորաց հետ դատեցայ մինչեւ գիրն ի դլուի համի եւ նոր կազմարան սահմանեցի. եւ վասն փորձի նախ զերգն դաւթիր մարդարէին ապագրեցի ի յօդուու եւ ի շահ աստաւածամբ աղօթողաց մերասես ազանց. Սրդ եղեւ զաւ սորին թշականութեան Հայոց ԹԿն ամին (1616) Դեկտեմբերի Ժեւ. ի թագաւորութեան քրիստոնէց լին ազգին բարեպաշտ արքայի երորդ Զիկունուտի: Ասոր ետեւէն սպազցան նաեւ բժշկական եւ աղթարական մատեաններ:

Կանոնիկոսարանը նախապատօն քահանայից բանկութիւնն է: Եսայարկ է այս շնչը, ուր կայ Հարուստ գրատուն մը լի աղգային եւ սատր մատեաններով եւ հայերէն գրչագիրերով, զօրս Անեցիք հետեւին բերած են: Կայ նաեւ պատարագեաց արկղ մը, որ երբեմ 30.000 հոնիկարական սոկի գրամագլուխ ունէր, այժմ հազին թէ 3000 մասցած է: Հօս, ըստ սովորութեան երկրին, ամեն տարի որոշեալ օր մ'աւանդներն աճուրդի դրուելով՝ կը ծախուին, երբ փոխառաները իրենց պայմանաժամին պարտքերնին շշմարեն:

Կուսաստանը՝ Եկեղեցւոյ կից հայ քյորերու յատուկ կրիստոյարկ շնչք մըն է, թէեւ ոչ պյառքան ընդպարձակ, ունի սակայն բաւական սենեկներ: Իրենց աղթամաեղին է Եկեղեցւոյ վիրնատունը, ուր Կ'անցին ներքին դռնէ մը եւ իրենց ամենօրեայ ժամասցութիւնները կը կատարեն երգելով՝ շարակիոցի եւ ժամագրոց նուագները: Այս կուսաստանին որդեգրեալ քյորերը, որոնց ամէնքը պէսոք են հայ ըլլալ, գիտեն լաւ հայերէն կարգալ, բայց ոմակը իմաստը չեն իմանար: Անկը Յ. Բնենեդիկտոսի կանոնաց կը հետեւին: Կը հպատակին Աքրասուհու մը՝ որ ունի խորհրդականներ եւ պաշտամեաններ ընտրեալ իրեն կուսակներէն, որոնց

ինսամակալուն է տեղը զն աղգային արքեպիս, կոպոսը: Իրենց կրթութիւնը նշանաւոր է բոլոր Եկատան, նաեւ Պետութեան առջեւ: Ունին բաւական երկիրներ հին Անեցիներէն կտակուած իրենց ապուտսին եւ գալոցին մատակարարութեան համար, ուր 400ի չափ հայ աղջիկներ կը կրծուին կրօնի, ուսման եւ ձեռագործի մէջ: Այս գալոցին համբաւը բացարեց համար բաւական է ըսել որ Աւստրից կայսրը պատուած է զայն իւր այցելութեամբ, եւ ծնողք իրենց վստահութեամբ կը գնահատեն անոր արդիւնքը զրկելով հոն իրենց աղջիկները հեռաւոր վայրերէն: Այս կուսատանը 1781ին հրց ձարակ եղաւ: բայց ետք նորէն շնուրեցաւ:

Ամեղայից վանք մըն ալ կար քաղաքին գիմացը որ ուխտատեղի էր եւ Ս. Խաչ կը կոչուէր, ուր ձեռնազրուած է Կիլոլ արքեպիս կոպոսը Մելքիսեդեկ Կամողիկոսէն, եւ յաշատար Աքբարիսկոպոսին ստեմական ժողով գումարուած է, ինչպէս իւր կոնդակին մէջ կը յիշատակէ: Այս վահրման Տիմայ զննուարուց է եւ տեղ սեղ Հայոց գերեզմանները կտեսնուին:

Եկեղեցին արքպահսկոպանանուն է եւ ուխտատեղի նուրիբալ յանունն ննջման Ս. Խատուածամբ, շափաւոր մեծութեամբ, գմբեթայիր կը բառակառիս, որ ապա գաւթին հետ կցուելով սակաւ ինչ երկայնաձեւ եղաւ: Երեք դուռ ունի եւ 13 խորան: Ինձմբ բարձր է: Դասին մէջ արքենիկոպոսին Աթոուր եւ քահանայից յատուկ անշարժ նստարաններ կան, ուր ամեն օր ժամերգութիւն կ'ըլլայ ըստ Հայոց արարողութեան: Եկեղեցւոյ յատակը ծածկուած է գերեզմանաբարուով հայերէն եւ լատիներէն վերսուութեամբ, որոնց ամենն հին թուականն է 1686: Հիւսիսային գունէն կը մացուի աւանդատունը, որ ունի առանձինն մատուռ՝ վերնատան հետ միասին շնուռաւ: Մատրան վրայ է գանձարանը, ուր կը գտնուին Եկեղեցւոյ հին սպասեր, զօրս Անեցիք հետեւնին բերած են, եւ զըսպիր գեղեցիկ աւետարան մը 1010 թուականէն, զարդարուն եւ արծաթապատ, զօր մէծ տանի օրերը կը գործած են: Հարաւային գուռու կը հանէ խաչբակը, որ է գերեզմանատուն քառակուսի: Խակ Աքեւմտեան դրան գեղմը կայ խաչելութեան արձան մը յարկածածուկ փոքրիկ մատրան ձեռով:

Եկեղեցւոյ միշտակարանը ունի այսպէս: «Աթոռանիստ Եկեղեցին Հայոց կը լուլացնեցաւ յամի Տեառն 1183 փայտաշէն: իսկ

ի 1363 շնորհին քարաշէն։ Հիմադրին էր պարոն Յակով Շահնշահ կաֆացի։ Եւ պարոն Ստեփան Փանոսեան Արքահամենց ի Վայսուրի քաղաքէ։ Ի 1509 Նորոքեաց զգմբեթն յարգելի Ասվատուր Քօրուցին։ Ի 1562 կանչեաց զանգակատուն պարոն Անդրեան կաֆացի։ Ի 1723 շնորհեաց զիթինառունն կուսանց եւ բարձրացց զգակիցն պարոն Խաչիկ Աւկուստօն վիշ աղջուական իշխան եւ գատաւորն դատաստանին, յորց յիշատակ կանգնեցին զիիւնն արտաքին։

Արքեպիսկոպոսթիւն Հայոց Լէոպորոց Հաստատուեցաւ 1364ին Մեսրոպ Կաթողիկոսէն, որուն համար ձեռնադրուեցաւ Գրիգոր արքեպիսկոպոսը, որ թէեւ յաջգրդ Կոստանդին կաթողիկոսէն ընդունուեցաւ, բայց ետքը մերժուեցաւ, եւ անոր տեղ ձեռնադրուեցաւ Թավէ հանեն Արքեպիսկոպոսը որդի Նարարտինի։ Բայց այս Լէոպորոց արքեպիսկոպոսական դիւանին արձանագիրը առանց յիշելու Կրիգորը՝ հետեւելա կերպով կը շարէ արքեպիսկոպոսաց անունեցը։

Ա. Եպիշանէս արքեպիսկոպոս Լէոպորոց, արքայազնն առջմէ Հայոց, նատաւ ի 1365։

Բ. Գրիգոր արքեպիսկոպոս, Գաղեմիք թագաւորին ատինը։

Գ. Գաբրիէլ կամ Աւետիք արքեպիսկոպոս։

Դ. Քրիստոփորոս կամ Խաչատուր արքեպիսկոպոս ի 1467։

Ե. Քիրիանոս կամ Գալուստ արքեպիսկոպոս ի 1516։

Զ. Ստեփաննոս արքեպիսկոպոս։

Է. Գրիգոր արքեպիսկոպոս, Ախշիսմունտսոս Օգոստոս թագաւորին ատինը, բայց ժողովը դեան անկարգութեանց չգիմանալով՝ վախաւ։

Ը. Պարսամ արքեպիսկոպոսն որ ժողովը դեան անիրաւութեանց հետեւիլ չուզելով՝ նախընթացից յաւէս Հրածարիլ։

Թ. Կարապետ արքեպիսկոպոս։

Ժ. Մեսրոպ արքեպիսկոպոս։ Ասոր մահունէ ետքը Աթոռը երկար ատեն պատապ մաց։

Ժ.Ա. Նիկոլ Թողոսովին արքեպիսկոպոս ի 1630, որ իր եկեղեցին մատոց Հռոմայ կառթողիկ եղեցւոյն հետ ի 1666։

Ժ.Բ. Վարդան Յունանեան արքեպիսկոպոս ի 1686, որ իր օժանդակ եպիսկոպոսթեան ատեն ի գիմաց իւր նախորդին պատաւիրակ գնաց իշխանին բանակցելու համար Հռոմայ հետ միութեան վրայ։ բայց տեղըն մարան։

Ները բանտեցին զայն, եւ Լեհաց թագաւորին առ Պարուից արքայի գրած նամակին զօրութեամբ հայու կրցաւ աղատիլ։ Այս արքեպիսկոպոսը իւր ծերութեան ատեն օժանդակ կախուպուր կարգեց իրեն Յատուածատուր Ներսէսութիւն մէջ Տրայանուպօլսեցին, որ Վարդանէն առաջ վախճանեցաւ, որուն տեղին ուղղեց յաջ յաջորդեցնել Ստեփանոս Ստեփանովիչ կամմիցի աւագերեցը առանց հանրային ընտրութեան, բայց քահանայիք եւ ժողովուրդ չուզեցին զայն եւ հետեւեալին ընտրեցն։

Ժ.Գ. Յովհաննէս Տօպիա Աւկուստոնովիչ արքեպիսկոպոս ի 1715, որուն ծերութեան ատեն օժանդակ զրուեցաւ իրեն հետեւեալը, որ ետքը իրեն յաջորդեց։

Ժ.Դ. Յակոբ Աւկուստոնովիչ արքեպիսկոպոս ի 1737։ Սա երբ ծերացաւ, օժանդակ կարգուեցաւ իրեն հետեւեալը, որ ետքը իր յաջորդը եղաւ։

Ժ.Ե. Յակոբ Թռումանովիչ արքեպիսկոպոս ի 1782, որ յանկարծամահ եղաւ։

Ժ.Զ. Յովհաննէս Վիժնուալիչ արքեպիսկոպոս ի 1799 Սեպահեմեր 12, որ ազդեցիկ եւ գիտուն անձ մ'ըլլալով՝ գրեց առ Կայսրն եւ իւր կանոնիկոսաց համար ամսաթօշակ կապել եւ ուկի շքանշան բերել տուաւ որ Լէհ Եպիսկոպոսաց միայն կը տրուէր։ Ունի շատ մը լատիներէն նամակներ լնուածեան Ֆիրաբանութեան Օքաքէցի վանաց գիււանին մէջ։

Ժ.Է. Քայիթան Վարդերեսեվիչ արքեպիսկոպոս ի 1816, որուն հաստատութիւնը յապաղելով չորս տարի ետքը ձեռնադրուեցաւ Փետր. 21ին։

Ժ.Ը. Սամանէլ Ստեփանովիչ արքեպիսկոպոս ի 1823 Մարտ 13։

Ժ.Թ. Գրիգոր Բոօմշիկա արքեպիսկոպոս։

Ի. Սահակ Սահակեան արքեպիսկոպոս վախճանեցաւ 1902 Ապրիլ 29։

Խ. Յովհան Թէոդորովիչ արդի արքեպիսկոպոս ի 1902 Մայիս 30։

Ասոնցմէ զատ Յակով Դ. Կաթողիկոսին կոնդակին՝ մէջ, տուեալ ի Կ.Պոլիս Սեպահեմեր 21, կը յիշուի Թէոդորոս Վարդանեանց բագրատունին։ Ըստ այսմ կոնդակի՝ Յակոբ Կաթողիկոս կարծելով թէ նիկոլ այլ եւս պիտի չդառնայ Հռոմէն, ուր գացած էր նիկո-

1 Այս կոնդակին բնագրին հանդիպելով Ըստանեան մատունները խոսից Դեռնի քաղաքը, որ կը գտնաւէր 1861 գետի ժամանակ հասարաւած մէս պայտի ժամանիւ, ուստի Մադրեջիս Օքանեան կը փութաս օքանեալ զայն։

զինքը արդարացնելու համար, Լէոպոլսոյ վրայ արբերիսկոպոս կը ձեռնադրէ զայն յիշեալ թուականէն ամիս մը յառաջ Ս. Աստուածածնոյ վերափոխման օրը Համանուն Մայր Եկեղեցւոյն մէջ: Բայց այս արբերիսկոպոս կ'երեւի որ չէ կրցած երթալ իր պաշտօնատեղին. վասն զի, ինչպէս տեսանք, թէ վերցիշեալ արբերիսկոպոսաց գաւազանին մէջ չըրեւէիր իր անունը, եւ թէ լէհահայոց պատմիչներէն ոչ ոք կը յիշ զայն:

Լէոպոլսոյ արբերիսկոպոս կանոնիկոսաց մէջն ժողվորդնեւ եւ կղերէն կղնտորսի, որ ապա Ս. Քահանայապետին եւ Կայսեր Հաստատութեան կ'առաջարկուի: Իշխաննեւն ենող Հին արքեպիսկոպոսները Խաչատուրէն սկսեալ՝ Հաւատարմութեան երուամ կու տային ժողովրդեան, որուն 7 յօդուածները հօս կը գնենք:

Ես (Ս. Ա) արքեպիսկոպոս խոստանամ առաջի Աստուածոյ նախ Ա. Եկեղեցւ ընէից վրայ տարածութեալ ընթան առանց տանուատերաց Հրամաննին: Բ. Քահանայից եկամտին ձեռք չչպէլ: Գ. Քահանայից տաները ուրիշ ասեան չչպէլ: Դ. Քահանայ կամ սարկաւած չձեռնադրել առանց տանուատերաց Հարցունելու: Ե. Անհատուկ ինամութիւն եւ ուրիշ տհաս գործեր կաշոփք չարտոնել: Զ. Կամային Հոգեբաժնին միայն ընդունել եւ աւելին չպահանջել: Է. Եկեղեցգան չկարգել եւ ուրիշ թէ հոգեւոր եւ թէ մարմնաւոր գատեր մտիկ չնել առանց տանուատերաց Հրամաննին:

Նիկոլ Արքեպիսկոպոսին ատեն ծագած կրօնական վէճերուն պատմառաւ՝ Լէոպոլսոյ ժողովրդնեւ՝ որ այն ատեն 1000 տուն կը թուեր՝ շատերը դաղթեցին, եւ հիմայ Հազին թէ 100 առան մացած է: Նիկոլ երկար ատեն դժուաթեամբ ապրեցաւ իր ժողովրդեան հետ, բայց եթէրը հաշտուեցաւ, եւ իր խնդրանք Պրոպագանդայի Ս. Ժողովը 1666ին տասը աշակերտ Համար Հաստատեց հայ կղերանոց մը թէամբն կրօնաւորաց ինսամոց ներքեւ, որուն առաջին տեսուչը եղաւ Հ. Կղեմէս կալանոս: Յիշեալ կղերանոցի պահերանց վրայ ութ Ռութեն<sup>1</sup> եւս աւելցան ապա նյոյզէս Պրոպագանդայի ծախիւք: Ծատ բարերանըն նպաստամատցց եղան այս Հաստատութեան, որով գնուեցաւ Տուպանի գիւղը իրբեւ եկամտաւ, որոնց ամէքը միամին 1784ին յարգունին գրաւեց Յովսէփ Բ. Աւստրիոյ Կայսրը

եւ կղերանոցը զինուորանոցի վոխարկից: Ստեն մը թէեւ ի Կամենից վերահստատել ուզեց այն կղերանոցը, սակայն առանց անոր եկամտաները վերտարձնելու, վասն զի անոնց ամէնըր Հանրային կրօնական արկեղ յատկացւոցած էր: Սակայն Պրոպագանդայի Ս. Ժողովն յեղյենալ բողբանաց վրայ՝ 1790ին Հազիւ վերտարձուց կղերանոցը եւ 6 տարի ետքն ալ անոր եկամտաներէն միայն Տուպանի գիւղը: Պրոպագանդան ալ 1804ին որոշեց տախիւ ես գարծուած ինչքերը, որով 20 տարի եւաք երբ զնեց զանոնք Աւստրիյ Կառավարութիւնը 16.000 արծաթ ֆիօրինով, Ս. Ժողովի արտահեծ ուզեց սոյն գումարը, որ մեծամեծ գումարի մէջ վերտարձեանց բախելով՝ վերտարէս Վիեննայի գրամատունը Հասցիթի դրուեցաւ: Ասոր վրայ յիշեալ Հասցիթին Համեմատ աշակերտներ գատախարկիւ առաջարիւեցաւ չոռամն Վիեննայի Սիխիթարեանց: Բայց առանք յառաջ բերելով օստարին հաջիւ տալու պարտականութիւնը, զօր բացարձակափէս կ'արգելէր Աւստրիոյ կրօնային օրէնքը, չկրցան ընդունիլ սոյն առաջարիւ: Բաց ասկէ 1832ին Քահանայի առաջարկան Հաստատութեամբ եւ կայսերական Հրամատակաւ Գեր, Ազգարեան Արխատէս Արքեպիսկոպոս Արքահօր ատեն նյոյզէս Վիեննայի Սիխիթարեաններէն երկու քահանայի գլուխեցան ի Զեռնովիչ, բառնալու համար տեղըցն նորաշէն հայ Եկեղեցւոց հոգւոց հոգը Լէոպոլսոյ արքեպիսկոպոսին իրաւասութեաններին, որուն հօս ամար Աւստրիոյ կայսերէ Ամանաւոր ոսթիկ մը Ալ Վընդունէին: Բայց ժամանակ մը եթէր՝ պարագայից մերեամբ անկէ ալ Հրամարեցան: Վերջապէս սարբներ եւաք Աւստրիոյ կռուավարութիւնը միջցաւ Գեր: Լուգովիկոս Ալթէերիի, Առաքելական նորիրակ ի Վիեննա, Հաճնցաւ վերցիշեալ 16.000 ֆիօրին գումարը ի Հռոմ Պահապետ պայմանաւ զելցելու անոր տոկոսը, որուն Պրօպագանդան յակամայ Հաւանեցաւ:

Դար մ'առաջ Լէոպոլսոյ հայ ժողովուրդը արգէն սկսած էր իւր ծախիւք աղիւսակերտ դպրոց մը շնիւել: Բայց ԵԵ Հաստատի անկանհենէ գլորման սագնապը վրայ համելով՝ սոյն ազգաշէն ձեռնարկն ալ կիսկասար մասց, սակայն եւ այնպէս ցցց կու ասյ իր բացառիկ հյուսակառութիւնը:

Լէհահայր իրենց Հաւատարմութեան Համար ունեցան նաև արքունի Հրովարակներով քաղաքային առանձնաշնորհամեր, որոնք այլ-

<sup>1</sup> Ազգան Ալու, Կրօնի Կամենիշէ:

եւայլ ժամանակ տրուած են, երբեմ ընդարձակուած եւ երբեմ ալ սեղուած, որպիտ են վաճառականութիւն, մենավաճառութիւն, եւ ինչ ինչ ապրանքներու համար մաքսային տուրքէ ազատութիւն, նաև ամէն արուեստ գործելու թոյթութիւն. իսկ բահանայք զերծ էին և եւ է պետական տուրքերէ: Սակայն այս առանձնաշորհմանց ամէնէն նշանագրն է 1356ին ցեծն Գաղիմիր թագավորէն նորինեալ զատառ որպական իրաւունքը, որ հետեւեալ կազմակերպութիւն ունէր:

Փողովդեան Աւագօրերոյն եւ ծերոց մէջն կը նարուուէն 40 Հոգաբարձուն, որոնք “40 աղբարձ”, կը հոչուէին, եւ անդցէ 12 դատաւոր, որոնց ատենապետը “զյթո” կ'ըսուէր. Ըստրութիւնը կ'ըլլար ամէն տարոց առաջին օրը: Վյթը կաղանդի նախատանակին ժողվը գեան հաշիւ կու տար, եւ յաջորդ օրը 40 աղբարձները եկեղեցն գումարուելով՝ բահանային ժամուց կու տային եւ վյթական զատարագը լսելուն եալը՝ կ'երթային գտատանը, որ նպակուսուարտնին ստորին յարփն էր, եւ թզմեակի մը վայ իրենց ընտրելին անունը նշանակելով՝ գրասեղանին վայ կը ձեւէն, որով առուելութիւն գուեկից ունեցողը “զյթ” կ'ըստրուէր: Մի եւ նյոյն կերպով կ'ըստրուէնին ամէն տարի նաև 12 զատաւորներն ալ: Այս դատաւորաց առջև ամէն ինձնոր կը յուզուէր եւ ամէն յանցանք կ'առաւուէր, ի բաց առեալ բոլնաբարութիւն, սպանութիւն, վիրաւուրում, եւ գորութիւն, որոնց զատը կը վերաբերէր բաղադրային գտատանին՝ որ Մագդեբուրգեան օրինագ կը վարուէր: Հայ գտատանը հասարակութիւնը կը հետեւէր Աստուածաշնչի եւ Ծիրեաթար գոյշ գտատանագրոց եւ ուրիշ իրենցմէ հաստատեալ իրաւաբանական եւ պատժական օրինաց, եւ կը վցելէր բանակելու եւ տուուգանիր ենթարկելու իրաւունքը, որոնց ամէնը միասին իսականեցաւ երբ կ'հաստան 1799ին երեք տերութեանց մէջ բաժնուեցաւ:

Աւերսիշեալ դէքպերէն յայտնապէս կ'երեւայ որ Անեցիք կ'էհասաանի մէջ ինքնուրցն համայնք մը կազմած են, որոնց բարձր զիրքը շատ անգամ բնիներուն նախանձը շարժած եւ գանգատանաց անդի տուած է: ուստի շափազաց չէ ըսել որ կ'էհամայնք գիտաւոր անցեալ մ'ունեցած են իրենց ընկերական, նաև հասային եւ զննուարական յանոցուաքներով: Բայց դժբախտաբար այսօր շատ նկուն վիճակի մէջ են, վասն զի հետզիշեսէ իրենց հայրենի լեզուն

կորսնցնելու վայ են, եւ շատ քիչ տեղ այժմ հայ բարբառը կը հնէէ: Եւ ի ներկայիս զանազան քաղաքաց հայ եկեղեցիներուն ունան մէջ լիչ կամ լուսին բահանայք կը պաշտօնավարեն եւ ունանք ալ օտարաց ձեռքը անցած են, որով իրաւամբ կը վանցուի որ հայութեան այս հատուածը շատ մօտ ապագայի մէջ կորստեան անել անդունդը գլորի: զր Աստուած մի արացէ:

Հ. ԽՍՀՀԱՆ Վ. ՄՐԱՊԴԱՆ  
Միաբան Աստուած:



## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԹԻՒԹ ԴԼԿՑ. ՆՇՀԵՌԵՑ ՔՌԵՒԵՆԵԱՆ

(Եպապատճեանին)

Մ. Մամուրեանէ զատ, Խոսինեան նիւթեած է նաեւ անուանի երգիծաբան Յ. Յ. Բարսեղնանի գրքին, որ իւր “Թարուն թերթին մէջ՝ 1874ին, Բուսիսեանի զանեացական պատկերով հրատարակեց անոր զուարձամել մէջ կենսագրականը եւ ծիծաղի բահաներուն հետ անոր անժխտելի տաղանդն ի վեր հանեց:”

Բայց ամէնէն աւելի գր. Օտեամ ֆուսկինեանի վայ լաւապէս ճառած է այն նշանաւոր մահագուստով, զոր 1879ին նուիրած է անոր յիշատակին, եւ որ անոր “Գլխաւուժոյութեան դատավորին” հայրենին թարգմանութեան նախաբանը կը յօրինէ:

Այս մահագրուագին մէջ գր. Օտեան պատասկան հակիրճ ակնարկ մը նեեւելով իւր մանկութեան օրերուն վայ, կ'անդրագառնայ Խուսինեանի եւ ն. պայեանի հետ ունեցած կենակցութեան, մանկութեան ու Ազգային Խահմանագրութեան նախագաղաքահամերուն վայ, յետոյ զրուունեան կը ներկայացնէ խիստ չգրիտ, եւ ընտիր գրուածով մը ուսկից կարեւոր կը համարիմ մաս Մ'ընդօրինեակել, լաւապէս ճանաչելու զդր. Խուսինեան Ահաւասիկ.

“Ուսունեան քէլ կարդացեր շատ խորդածեր եր. ընդհանուր ուղարկենք ունէք, որոց յարուած էր ինչպէս իւր մարդ էր հաստոքի: Եւ միար ընդանուի էր մաս բացառակի ընդանուլու. զամանաց բնուր ինքնուրուն իւնասեր, ուստի ոչ ջնուն յարուից ինքնուր հնարաց մօտ ունեցած էր իւր մաս հաստած որ բանաւորնեան աւածնի պէտ մարտելոյ մեռակրի ու մօտ եւ կարէ լաւո՞ թէ որ իւսու է զոյն պարզա-

ւ: Թագուհին, Յ. Յ. Կարմենեանի. թիւ 57, Ա. Տարի, Կ. Պոլս 5 Հակո. յը. 1874: